

**ՄԽԻԹԱՐԵԱՆ ՑՈՐԵԼԵԱՆՆԵՐՈՒ
ԼՈՒՍԱՇՈՂ ՀԱՆԳՐՈՒԱՆՆԵՐ
ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐՈՒ ՀՈՐԻԶՈՆՆ Ի ՎԵՐ
(ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ)**

1. - Պայծառ արշալոյս

Քսաներորդ դարու աղջալոյսը շողաց վենետիկի խաղաղ լճակին վրայ, Մխիթարեան Մխաբանութեան հիմնարկութեան երկրորդ դարադարձի յորելինական արձագանգներով:

Պատկառելի Կիւրեղեան Արքեպիսկոպոս Աբբահօր առընթեր, ութսունամեայ Նահապետն Ալիշան, եւ շուրջը՝ մեծագործ Քաջունին, բանասէր Սարգիսեան, Նահապետեան, Թորոսեան, Սարեան, Հացունի, Էփրիկեան, Երեմեան, Ղազիկեան, Սուրբ Ղազարու Մայրապանքի աւագ ու կրտսեր վաստակաւոր միաբաններ (այդ օրերուն՝ ընդամէնը 50 հոգի), որոնց շարքը կը փակէր երիտասարդ Հ. Քերոբէ Զրաքեան աբեղան:

Տօնախմբութիւններուն ոգեւին կը մասնակցէր Ա. Էջմիածնէն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմեան Հայրիկ, հոգեւոր բազմամեայ եղբայրակցութեամբ կապուած ծերունակարդ Նահապետին: Հայրենիքէն բուռ մը հող եւ Մասիսի

լանջերէն քաղուած ծաղիկներու փունջ մը կ'ուղարկէր՝ իբր սրտագին նուէր իր տարեկից հոգեղբօր, իսկ վանքին համար՝ Մխիթար Աքբային սիրելի Սեւանի Աստուածամօր պատկերին իւղաներկ օրինակը:

Վատիկանէն՝ Ն. Ս. Լեւոն ԺԳ. Պապը նուէր կ'ուղարկէր հայազգի մեծահոչակ ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսկիի «Քառու»ը (նկ. 1841 թ.), որուն լոյսէն ճառագայթող ստեղծագործ ներշնչանքներով պիտի ոգեւորուէին Սուրբ Ղազարու խոնարհ ու ազգանուէր վանականները, քսաներորդ դարու հորիզոնն ի վեր:

Եւ դարն առաւ իր հոլովոյթն արագընթաց՝ հոգեշունչ երազանքովն Ալիշանի, ու հանդէսներու աւարտին՝ կ'աւանդէր իր սրբասուն հոգին, թողլով որպէս կտակ նուիրական՝ թանկարժէք հատորներու գրադարան մը ամբողջ, նուէր սրտագին՝ Վանքին ու Ազգին:

Նոր դարու առաջին յիսնամեայ ժամանակաշրջանին, երկու անգամ դղրդեցաւ աշխարհը. ահեղ պատերազմներու շոխնդն եկաւ խանգարելու Սուրբ Ղազարու անդորր ու լուռ աշխատանքը: Զորս կարկառուն միարաններ (Սարեան, Տէր-Սահակեան, Գասպարեան, Օտապաշեան) խեղդուեցան 1915 թուականի ահաւոր ջարդի կարմիր գետերուն մէջ, Տրապիզոնի ու Սարբինի բազում նահատակներուն հետ: Բայց ահա՝, անոնց արիւնէն ծլան նոր ոստեր կանաչ, ու մատղաշ հայորդիներ եկան գրաւելու դիրքերը Մխիթարեան Մայրավանքէն հետզհետէ անհետացող վաստակաւոր վարդապետներուն, որոնց շարքին՝ հազիւ իր կեանքի 60-ամեակը թեւակոխած՝ Հ. Արսէն Ղազիկեան, աշխարհաբարի մեծ երախտաւորը, իր թարգմանած 50 հատորներու հունձքով քեռնաբարձ (1932):

2. - Միջօրէի գանգեր

Դարուն միջօրէին՝ անընդհատ հնչեցին Սուրբ Ղազարէն զանգերն Յորբելեաններու, բացառիկ հրատարակութիւններով, չըեղ ու մեծահանդէս տօնակատարութիւններով:
1900-ամեակ Քրիստոսի փրկագործութեան (1933).
1500-ամեակ Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան (1935).
100-ամեակ Սուրատ-Ռափայէլեան վարժարանի (1936).

- | | |
|------------|--|
| 100-ամեակ | «Բազմավէպ» Հանդէսի (1943-1947). |
| 200-ամեակ | Երնշ. Մխիթար Աբբայի մահուան (1949-1950). |
| 1500-ամեակ | Վարդանանց դիւցազնամարտի (1951). |
| 1600-ամեակ | Ս. Մեսրոպ Մաշտոցի ծննդեան (1961). |
| 50-ամեակ | Հայոց բիւրաւոր Նահատակներու (1965). |
| 800-ամեակ | Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի մահուան (1973): |

Այդ օրերուն, մենք Ս. Ղազարի երէց աշակերտներս մեծ ուրախութիւնն ունեցանք ողջունելու հայրենի մեծ բանաստեղծ՝ Աւետիք Խսահակեանը, որ կրկին անգամ անցողաբար ի Վենետիկ (1938), Սուլը Ղազարէն նոր ներշնչանքներ կը հաւաքէր, Աւիանի երազներով:

Այդ տարիներուն՝ Միջաբանությունը կը ծլարձակէր դէպի Մերձաւոր Արեւելք ու Հարաւային Ամերիկա. կը բացուէին Հալէպի եւ Աղեքսանդրիոյ Միխիթարեան վարժարանները (1936-1937). Լեռնա-Լիբանանի մէջ, ՊիբՓայալի բարձունքին վրայ, իր դռները կը բանար Միխիթարեան փոքրիկ ընծայագրայ, իր դռները կը բանար Միխիթարեան փոքրիկ ընծայագրայ, իր դռները կը բանար Պունէկոս-Ալրէսի մէջ հիմը կը դրուէր Միխիթարեան մասնականին (1953):

Օ լրիրա արսաս զայտու ալ պատու կանոնական հանդէսներուն մասնկացող
Դարասկզբի յոբելինական հանդէսներուն մասնկացող
կրտսերագոյն արեգան, այժմ ծերունազարդ Հ. Քերովիք Վրդ.
Չըրաքեան, Միաբանութեան Ընդհ. Աթոռակալ եւ երիցագոյն
անդամ, ինչպէս երբեմն Նահապէտն Ալիշան, կու գար ու-
կենդէն օղակով շղթայելու իրերայաջորդ Յոբելեաններն ու
պատմական իրադարձութիւնները, Մեծերէն ժառանգած ջահը
փոխանուելով նոր սերունդներուն:

կորսացածիկ տոր սեղանում՝
Երջանկայիշատակ Ուլուհոնեան Արքեպիսկոպոս Աբբահօք
կողքին՝ նոր սերունդներ են բազմած, արդէն իսկ բազմա-
վաստակ գիտնականի համբաւով. պատմաբան Տէր-Մով-
սէսեան, երաժշտագէտ Տայեան, գրականագէտ Քիպարեան,
բանաստեղծ Վանատուր, մեծ գրաբարագէտ Փէչիկեան, խըմ-
բագրապետ Ճանաշեան:

Ստորագրեալս, Ա-Հ-Հ
Ստորագրեալս, ամէնէն երիտասարդ միաբաններէն, Մ'եծն
Ալիշանի պատկառանքն ու չունչն հաղորդող Հ. Քերովիք
Վրդ. Զրաքեանի քաջալերանքով՝ հաւատարմօրէն կ'արձանա-
գորդ. յոթէլինական տօներու արձագանները, սփուելով զա-
գրէր յոթէլինական տօներու արձագանները, Սփիւռքի ազգային օրաթերթերու սիւ-
նակներէն:

Այդ օրենուն՝ Մայրավանքի հողատարածքն ալ կը կրկնա-

պատկուէր, կառավարական բացառիկ թոյլտուութեամբ (1948-1952):

Եւ նոր կղզեակը կ'օրհնուէր անակնկալ այցելութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. ամենայն Հայոց նորընտիր կաթողիկոսին (1956), որուն ի պատիւ բացառիկօրէն շքեղ հանդէս կը կազմակերպուէր Մուրատ-Ռափայէլեան վարժարանի թիեփոլեան դահլիճն մէջ, Վենետիկի եւ շրջակայքի Հայերու խանդավառ մասնակցութեամբ. ու կէս դարու հեռաւորութեամբ, ինչպէս իր հայրենաշունչ պատգամին մէջ կ'ընդգծէր Վեհափառ Հայրապետը, վերստին կը ծածանէր ծիսածանն օրհնեալ, Խրիմեան Հայրիկի դարպասէն մինչեւ Սուրբ Ղազար երկարող:

3.- Մայրամուտի շքահամդէս

Դարը սրարշաւ կ'ընթանար դէպի մայրամուտ, իսկ Ս. Ղազարու ընդարձակեալ կղզեակին վրայ կը վերածաղկէր Մշակոյթն Հայոց. դարձեալ անընդհատ եռուզեռ ու «լուռ աշխատանք»: Միսիթարեան Տպարանի արդիական նոր սարքերէն ծնունդ կ'առնէին հրատարակչական նոր ճեռնարկներ, պատմա-բանասիրական հմտալից մատենաշարներ, Նախնեաց մատենագրութեան անտիպ հատորներ ու համապատասխան թարգմանութիւններ, Աւետարանի աշխարհաբար թարգմանութիւն, «Գրական ցոլքեր» ու մարգարիտներ, հայ մանրանկարչութեան ընտիր եւ հնագոյն էջերու գունագեղ արտապումներ, եւն...: Հայաստանի պետական Հիմնարկներու հետ մշակութային փոխ-յարաբերութիւններ կու դային ընդարձակել Ս. Ղազարի հոգեւոր հորիզոնը:

Եւ ահա՝ մեծ հրաշքը. Պօղոս Խապէնեանի նուիրատուութեամբ՝ Զեռագրաց նորակառոյց Մատենադարանի Նաւակատիքը եւ Հ. Ղեւոնդ Ալիշանի սենեակ-թանգարանի երազային բացումը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհաբեր մասնակցութեամբ (1970), Կէտիկեան Արքահօր վարչութեան օրով:

Գրեթէ միաժամանակ, Մայրավանքի մուտքին աջակողմը՝ կը բացուէր «Արագեան» հիւրանոց-հանդիսասրահի կառոյցը (1984), հին նաւարանի եւ գետնայարկի շտեմարաններու ամբողջական փոխակերպումով, Վենետիկեան ճարտարապետներու նորագիւտ ոճային սկզբունքներու կիրառումով. այնպէս

սկիզբ կ'առնէին մինչեւ դարավերջ երկարող շինարարական նորոգութիւնները:

Սուրբ Ղազար, մազապուրծ՝ համայնակուլ ջրհեղեղէն (1966) եւ աւերիչ հրդեհէն (1975), դարձեալ տօնական հանդէսներ կը կազմակերպէր, երնշ. Միխիթար աբբայի ծննդեան 300-ամեակի առիթով (1976-77), Վենետիկի «Տոժերու» դարաւոր պալատի շքեղ դահլիճներուն մէջ, ուր կը հնչէր՝ Կոմիտասեան երգերու ալիքներուն խառնուած՝ Նորին Սրբութիւն Պողոս Զ. Սրբազն Պապի չնորհագիրն ու օրհնանքը, աւետաբեր՝ Միխիթարեան զոյտ Միաբանութիւններու ցանկալի միութեան:

Այդ օրերուն, բազմահմուտ պատմագէտ եւ մեծանուն բանասէր Անանեան Աբբահօր կողքին համախմբուած էին նոր անուններ, որոնց անձնուէր ջանքերով կը զօրանար վանքին դպրեվանքը, հրատարակչականը, պատկերասրահն ու թանգարանը: Ձեռագրատունը կը հարստանար յանկարծ «Յարութիւն Քիւրտեան Հաւաքածոյց»ի թանկարժէք հարիւրաւոր ձեռագիրներով, ու թանգարանը՝ հայկական յախճապակիներով, արծաթեայ զարդեղէններով, եկեղեցական հին սպասներով, ձեռագործ բանուածքներով (1976):

Միաբաններու նոր փաղանգ մը կը գործէր Ժիր. Դաւիթ Բէկի ռազմական շեփորով՝ Արամեանը, հին ամրոցներու բերդապահ՝ Յովհաննէսեանը, Մըրատ Սպարապետի զինակիր՝ Ագըլեանը, Լոյսի աղքահրին դիմող՝ Տէր-Ղազարեանը, հաստափոր ձեռագրացուցակներու վրայ կքած՝ ձեմնեմեանը (ապագայ Աբբահայր, աւաշ' դ, շատ կարճ ժամանակի համար), անխոնջ տպարանապետ՝ Հայր Կոմիտասը... եւ այլ շատեր, որոնք ահա՛ 2000 թուականը կու գան ողջունել՝ վանականներ՝ որոնց անունները, ըստ վանքի դարաւոր աւանդութեան եւ կրօնաւորական համեստութեան, հարկ է մնան սքողուած, անվերաբարձ մեկնողներու յիշատակն օրհնաբանելու համար յարգանքով: Եւ կարծէք այդ լուսահոգի վաստակաւորներու անուններն անմահացնելու կու գար յանկարծ Հայրենիքէն՝ հինաւուրց չքնաղ ու մեծղի խաչքար մը (1988), Սուրբ Ղազարու մուտքին՝ դալար նունենիներու հովանիին տակ հսկելու, Միխիթար Աբբայի վառած կանթեղին զերդ յուշարձան յաւերժական, նոր ներշնչանքներու եւ հոգեմշակութային սիրանքներու խորհրդանիշ:

Վերջին տարիներում, զոյտ չնորհաբեր այցելութիւնները՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա., Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, եկատողունել Մխիթար աբբահօր Վանքը, Հայրապետական օրհնութեամբ (1996-1997):

4.- Դարավերջի ցոլքներ

Դարավերջի մայրամուտին կու գար զուգադիպիլ Մեծ Հիմնադրին երջանիկ մահուան 250-ամեակը (1749-1999), որ արժանավայել շուրջով, թէեւ համեստ նկարագրով, յիշատակուցաւ Պէյրութի մէջ, Մխիթարեան նորակազմ Մշակութային Միութեան ջանքերով: Նախերգանքն էր՝ Միաբանութեան հաստատման 300-ամեակի մեծ Յորելեանին:

Քսաներորդ դարու վերջին տարին՝ Սուլը Ղազարու Մայրավանքը դարձեալ եռուզենի մէջ, այս անգամ՝ լոկ շինարական հակայածաւալ ձեռնարկներով, իտալական Կառավարութեան ու Վենետիկի Նահանգային եւ քաղաքապետական իշխանութեանց բացառիկ ու խոշոր նպաստներով, ի պատրաստութիւն Քրիստոսի Աստուածայայտնութեան 2000-ամեայ Մեծ Յորելեանին, եւ Մխիթարեան Միաբանութեան 300-ամեակին, Քէշիշեան Աբբահօր կարճատեւ վարչութեան ժամանակաշրջանին (1977-2000):

Մենաստանի հնագոյն զոյտ բաժինները, «Նորընծայարան» ու «Վարժարան» յորջորջումներով ծանօթ, Մխիթար Աբբայի օրերուն կառուցուած, հիմնովին նորոգուեցան եւ օժտուեցան արդիական սարքաւորումներով: Վանքի ներքին քառանկիւնի սպիտակ սիւնաշարքերը նորահարսի պայծառափայլ տեսքն առին, իսկ բոլոր շէնքերու ծեփն ու նորոգուած տանիքները վարդակարմիր թարմ երանգներ ստացան:

Մինչ այդ՝ վաստակաշատ նախկին Աբբահայրը՝ Հոգչ. Հ. Պօղոս Մ. Վարդ. Անանեան, հիւանդագին, անակնկալօրէն ու հապճեակ կ'երթար Պէյրութ, 30 տարի առաջ՝ իր վարչութեան օրով իրագործած՝ իր անդրանիկ ձեռնարկն ողջունելու, եւ ուր՝ տարաբախտ դիպուածով՝ յաւերժօրէն հանգչելու Ռապուտայի Մխիթարեան Դարեվանքի պարտէցին մէջ:

Ու այսպէս կը փակուէր քսաներորդ դարու Յորելինական տօնակատարութիւններու վարագոյրը:

5.- Երախտիքի պակներ

Յոբելինական ոգեկոչումներուն նույիրուած այս տողերուն մէջ, ուրախ տօնակատարութեանց անմոռանալի յիշատակներուն առընթեր, չէ կարելի անտեսել այն տնտեսամատակարարական ճգնաժամային տասնամեակը (1980-1990), երբ Մխաբանութիւնը՝ կեանքի ու մահուան սարսափի ալեխուով փոթորիկին մէջ տարրուբեր, իր գոյութեան սպառնացող անդունդին դիմաց գտնուեցաւ, ապրելով դժնդակ օրեր տագնապի ու պայքարի: Բայց նախախնամութեան օրհնութեամբ, ազգային բարեգործ հաստատութիւններ եւ տնտեսական ձեռնարկներու հմուտ Կազմակերպութիւններ՝ իրենց յուսադրիչ զօրակցութիւնն ընձեռեցին, ինչպէս նաև Մփիւթի բազում կեղրոններու մէջ կատարուած համաժողովրդական նույիրատուութիւններ, եւ այլ անձնական սիրայօժար նպաստներ՝ եկան դէպի փրկութեան նաւահանգիստն ուղղել Մխիթարյանի պաշտելի լաստանաւը:

Այս դարավերջին, Մխիթարեան Մխաբանութիւնը յաւերժորէն երախտագէտ զգացումներով կու գայ ողջունել անցեալի ու ներկայի իր բոլոր սիրելի բարերարները, որոնք խթան ու քաջալեր հանդիսացան եւ կը հանդիսանան տակաւին սրտառուին նուէրներով, Հոգեմշակութային նոր սխրանքներու, նոր ծրագիրներու ներշնչանքներով:

Երախտիքի պասկներ, անթառամ զափնիներ անոնց պայծառ ու անմահ յիշատակին, միաբաններու ջերմեռանդ աւդօթքներով հիւսուած:

6.- Յոյսի և Լոյսի Յորելեան

Եւ ահա՛, Վենետիկի կապոյտ ջուրերու ցոլքերով, Երեւանեան ոսկի աշունի նազանքով կը շողշողայ անգամ մը եւս Մխիթարի լոյսը: 300-ամեակ Մխիթարեան Մխաբանութեան (1700-2000): Աւելի երկար տեւողութիւն՝ քան Արտաշէսեան, Բագրատունեաց եւ Կիլիկեան թագաւորութիւններու ժամանակաշրջանները: Եւ ի՞նչ բեղուն եւ ստեղծագործ ժամանակաշրջան՝ հայ մշակոյթի եւ վանականութեան պատմութեան մէջ: Հայրենիքէն հեռու՝ օտար ափերու վրայ ստեղծուած «Հայոց կղզեակ»ի հրաշք-պատմութիւնն է այդ, երեք դար

շարունակ հերոսաբար գոյատեւող, Յովհաննէս Շիրազի օրհներգով փառաբանուած:

Յորելեաններու յորելեան՝ Մխիթարեան Մխաբանութեան պատմութեան հորիզոնն ի վեր:

Այս Յորելեանը ես պիտի կոչէի Յոյսի Յորելեան, Լոյսի Յորելեան:

Յոյսի Յորելեան, որովհետեւ դարավերջն ինքնին սկիզբն է նոր դարուն, այս անգամ նաեւ դարասկիզբ՝ նոր հազարամեակի, արշաւ դէպի վերանորոգ կեանք, դէպի նոր դարուն, Նահապետն Ալիշանի հայրենաշունչ երգով յուսադրիչ: Արշաւու սիրանք՝ նաեւ դէպի Հայրենիք, դէպի ազատ-անկախ Հայաստան, որ ահա՝ դռներն իր կը բանայ Մխիթարեան կաճառին առջեւ, ՀՀ Գիտութիւններու Ակադեմիայի եռօրեայ գիտաժողովի խանդավառ նիստերով (Նոյ. 22-24, 2000 թ.), Հանրապետութեան Նախագահի ուղերձով, Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնանքով: Ու Մխիթար Աբբայի ժառանգները թողած երեք դարերու տքնութեամբ մաշած ցուցը նժղեհի, կու գան հայրենիք՝ յոյսի շքերթով, յոյսի պատգամներով իրագործելու պայծառ երազանքը Մեծն Մխիթարի «ի հոգեւոր լուսաւորութիւն Ազգին մերոյ Հայկազնոյ», ոչ լոկ Սփիւրքի հայու ցիրուցան բեկորներուն մէջ, այլ նաեւ բուն հայրենի մեր սուրբ հողին վրայ, ուր պիտի հնչէ հին օրհներգը Ս. Ղազարի. «Զուարքուն անմահ, Հայր Արամեանց Մխիթար, հուր հոգեւոր, սեր հայրենի՝ դու շնչեցեր կենարաք, եւ հաշտութեան սուրբ ճիբենի հաներ Մասեաց ի կատար...»:

Թէ Մխիթարեանները իրօք նժղեհ են մնացեր՝ Աղբիականի գեղածիծաղ եւ հիւրընկալ ափերուն, ատոր կը վկայէ ինքն Ալիշան, Սուրբ Ղազարու գերեզմանատան մէջ հանգչող Հայրերու յիշատակին քանդակած վերտառութեամբ. կը վկայէ նաեւ Սուրբ Ղազարու մայր տաճարի գաւիթին մէջ գետեղուած արձանագրութիւնը՝ Նահատակներու խաչքարին ստորեւ (1965):

Ու մինչ հայրենի եռագոյնը կը ծածանի լուսաշող, արդէն տասը տարիէ ի վեր, Սուրբ Ղազարի հինաւուրց աստղադիտարանի աշտարակին, այս Յորելեանը թող կոչուի նաեւ Լոյսի Յորելեան, լոյսի աւետիսով առլցուն:

Աւետիս, նախ եւ առաջ՝ միասնական միաձոյլ միութեան Մխիթարեան երկու Մխաբանութիւններուն, որոնք Վենետիկի ու Վիեննայի զոյգ ճիւղաւորումներով՝ 227 տարիէ ի

վեր ընդունուած ու ճանչչուած որպէս վանական առանձին ու անկախ հաստատութիւններ, սեփական կանոնազրութիւններով օրինականացուած, այժմ ահա՝ կու դան Մշիթար Աբբայի օրհնութեամբ ի սպառ ջնջել հետքերը երկդարեան բաժանումին, որ սակայն միշտ ալ իր բարերար նպաստը բերած է հայ հոգեւոր մշակոյթի զարգացման:

Աստուածաշունչի պատգամն է թէ եղայրըն իր եղբօրմէն օգնութիւն գտնելով, կը դառնայ ամուր քաղաք, հզօր պարիսպ:

Տէրը թող օրհնէ ու անսասան պահէ այս Միութիւնը,
որպէսզի ան դառնայ բերդաքաղաք ամրակառոյց, հօր բեր-
դաքաղաք՝ հաւատքի, աղօթքի, հայլական մշակոյթի, «լուռ
աշխատանքի», եւ անխոնջ ծառայութեան՝ ի սպաս հազարա-
գանձ մեր լեզուին, պաշտելի արուեստին եւ կրօնաշունչ
մատենագրութեան:

Միութեան եւ միասնութեան այս պայծառ ու աննախընթաց օրինակը թող նախագուշակ կարապետն ըլլայ շատերուհամար, ու մեր անմահանուն Եղիշչի պատզամն արձանագրուի, ոսկեղջն տառերով, նոր գալրագլուխի բարաւորին. «Զուգութիւն» մայր բարեաց». միութիւնը՝ մայրն է ամէն բարիքներու:

Թող պտղաւէստ արգասաւորութեամբ բեղլինաւորուի մեր
դրախտավայրը եւ Հայրենիքը հարստանայ յաւէտ անհամար
բարիքներով բազմազան, Հայրեննանուէր ու միասնական ջան-
քերով բովանդակ Հայութեան, Միիթարեան Հայրերու, Հա-
յաստանի Ակադեմական ու գիտական Մարմիններու, Կրօնա-
կան մեծ Կեդրուններու:

Մեր հաւատքի Հայր՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի անմար կանթեղին լոյսն ալ թող շողայ Արագածի կատարէն, Խոր-Վիրապի ուխտատեղիէն, Հայաստանի պետականօրէն քրիս-տոնէացման 1700-ամեայ Մեծ Յորեկեանի այս շնորհաքեր նա-խատօնակին, Միխիթարեան Միացեալ Միաբանութեան վրայ, Վենետիկին Վիեննա ու Մայր Հայրենիքէն մինչեւ Սփիռոքի հոռաւոր կեդրոնները:

Ու մինչ կու գամ Հայրենիքէն, 300-ամեայ այս նուրի-
բական Ցորելեանի առիթով, Նահապետի շունչով կենդանի,
չնորհաւորել ջերմօրէն Մխիթարեան Միաբանութիւնը, որու
հովանին տակ ապրած եմ եւ ծառայած՝ 70 տարիէ ի վեր,
պաշտօնապէս անդամակցած՝ 1940 թուականին, անշուշտ կը
թոյլատրուի ինծի, դարասկզբին՝ Ալիշանէն ժառանգութիւն

մնացած ոսկեղջն օղակը Միխթարեան աւանդոյթներու - այս տողերուն մէջ բազմիցս յիշատակուած Հ. Քերովքէ Վրդ. Զրաքեանի ձեռքով փոխանցուած - եղբայրական ջերմ մաղթանքներով եւ օրհնութեամբ յանձնել նոր Հազարամեակի խանդավառ սերունդներուն:

**Գիւմրի - Հայաստան
8 Մեպտ. 2000 թ.**

**Հ. Ներսէս Տէր-Ներսէսեան
Միանձն Միխթարեան**

**Տիտղ. Արքեափսկոպս Սերաստիոյ Հայոց
Առաջնորդ Կաթողիկէ Հայոց Արեւելեան եւրոպայի
(Հայաստան - Վրաստան - Ուկրայինա - Բուսաստան)**